

ԹԻՒ 3

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՆԻ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸՆՑ

ՎԵՐԱԲԵՐՈՒՄ 1913-14 ՇՐՋԱՆԻ

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿՈԶՄՈՒԹԵՆՔՆ ԵՏՔԸ

ՆԽԱՏ 4.

17 Մայիս 1913



Տպագրութիւն Ա. ՍՍ.ԴԱ.ԵՍ.Ն

ՂԱԼԱԹԻԱ, ԳՈՒՐՉՈՒՆԼՈՒ ԽԱՆ, Թիւ 7, Կ. ՊՈԼԻԱ

1913

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՔ

ԿԵՎՐՈՒՄԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՔ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ

(Ա. Վ. Վ. Վ. Վ.)

1. Տ. Եղիշէ Արքեպ. Դուքսեան
2. Տ. Վահրամ Մանկունի
3. Տ. Զարմալը քնյ. Կէզիւրեան
4. Տ. Տրդատ Քնյ. Պոլամեան

(Բ. Վ. Վ. Վ. Վ.)

5. Տ. Մաղաքիա Արքեպ. Օրմանեան
6. Տ. Գլիգորիս Ծ. Վ. Պալագեան
7. Տ. Երուանդ Ծ. Վ. Քէլտահմեան
7. Տ. Միքատ Ծ. Վ. Գազաղեան

(Գ. Վ. Վ. Վ. Վ.)

9. Տ. Հմայեակ Արքեպ. Դիմաքսեան
10. Տ. Մաղաքիա Եպիս. Տէրունեան
11. Տ. Միքայէլ քնյ. Ջշեան
- 12.

(Դ. Վ. Վ. Վ. Վ.)

13. Տ. Արիստակէս Ա. Քահ. Զիգմէնեան
14. Տ. Խորէն Յարութիւնեան
15. Տ. Ցումիկ Քաջունի
16. Տ. Տաճատ Քաշաեան

(Ե. Վ. Վ. Վ. Վ.)

17. Տ. Եղնիկ Ծ. Վ. Պապեան
18. Տ. Հմայեակ Քահ. Էրսէրմեան
19. Տ. Բաթող Քաջունի
20. Տ. Արէլ Երէցեան

ԱՇԽԱՐՀԱԿԱՆՔ

(Ա. Վ. Վ. Վ.)

Եյուպ Ս. Եղիա

21. Օննիկ Էֆ. Մինասեան

Խասգիւլ

22. Պետրոս Հալամեան
23. Միքատ Քեաթիպեան
24. Պետրոս Խօրասանմեան

Մագրիգիւլ

25. Երուանդ Էֆ Պէյազմեան
26. Թագուր Արեւեան
27. Տօրթ. Լ. Մալխասեան
28. Ցակոր Պոլամեան
29. Ցովհաննէս Խասգուլեան
30. Մարգիս Պէհրէեան
- 31.

Պէյիւթէրէ

32. Աջակ Ալպօտածան
33. Ցովհէփ Գազաղսան

Սահ-Սրէժան

34. Գէորգ Էֆ. Ասլանեան

Օրբարիւլ

35. Խաչիկ Էֆ. Մըլամեան

36. Տօրթ. Ստեփան Թէրզեան

(Բ. Վ. Վ. Վ. Վ.)

Բերա-Գասրմ-Գաւառ

37. Արամ Էֆ. Հալամեան

38. Մանուկ Ազարեան

39. Ցակոր Հսանեան

40. Ստեփան Գարաեան

41. Տօրթ. Վահրամ Թէրզումեան

42. Տիրան Կիւլիկէրտան

43.

44.

45.

46. Ա. Էֆ. Վուամեան

Գուրուչէմէ

47.

48. Միհրդատ Էֆ. Հայկազն

Ֆէրիզիւլ

49.

50. Եղուարդ Ասատուր

51. Մարկոս Նախանեան

52. Ցակոր Պահրի

(Գ. Վ. Վ. Վ. Վ.)

Գատիզիւլ

53. Անտոն Էֆ. Թարագ

54. Աղասի Ազասեան

55. Եղուարդ Շիրինեան

56. Ներէս Օհանեան

57. Մարգիս Հսմէրեան

58.

59.

ԵՒՆԻ-ԳԱՐՈՒ

60. Պենոն Էֆ. Տէյիրմէնմեան

61. Վահին Էֆ. Փափազեան

Պալաթ

62. Տօրթ. Կարապետ Էֆ. Եաղուպեան

63. Ցարութիւն Մոստիչեան

64.

65.

Սկիմտար ԵՒՆԻ Ժահալէ

66. Թորգոմ Էֆ. Պահմեան

67. Հմայեակ Խոսրովեան

68. Վահին Սուրէնեան

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ԲԱՑՈՒՄ 1913—1914 ՆԱՏՈՒՐՋԱՆԻ

ՆԻՍՏ Գ.

17 ՄԱՅԻՍ 1913

ՆԱԽԱԳԱՀ.— Ս. ՊԱՏԻՒԱՐ ՀՈՅ

ԱՏԵՆԱՊԵՏ.— ՏՕՔԹ. ՏՈՂԱԿԱՐԵԱՆ Էֆ.

ՕՐԱԿԱՐԳ

ՏԵՂԵԿԱՏՈՒՐԻՒ Սպա. Վաշութեան, Եպարքուին մօս կատարուած դիմումի եւ յիշատակագրի մասին (դռնիփակ):

ԲԱՑՈՒՄ ԺՈՂՈՎՈՑ

ԱՏԵՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳ. ԵՐԵՍՓՈԽԱՆ Մ. Էֆ. ԳՈԶՈՒՆԵԱՆԻ

ՄԱՀԱՍԻԱՆ ԱՌԹԻՒ

Նիստը աեղի ունեցաւ Ղալաթիոյ Խորհրդարանի մէջ և ժամը 3ին, ատեանը բացված էր ներկայութեան 55 երեսիունեան որոնց թիւը յիտոյ յանգեցաւ խաննէրու, որոնց թիւը յիտոյ յանգեցաւ 78ի:

ԱՏԵՆԱԿԱՆ Էֆ.— Դիմանս ցաւ ի սիրտ կը ծանուցանէ մահը Ազգ. Երեսփոխան Միսաք Էֆ. Գոչունեանի: Հանգուցեալը ամէնուս ծանօթ է իրեւ հրապարագիր, և խմբագրագետ «Ժամանակ» օրաթերթի: Մահմանագրութեան հոչակումէն ի վեր մեր ընկերը գտնուած է այս Փողովին մէջ: Կը



ԱՏԵՆԱ.ՊԵՏ ի՞ն . - Ատենական գործողութիւններ են :

Մ. ՆԿԹԱՆԵԱՆ էթ ։ Ներկվի չէ առ
կայն ատհանական գործողութենէն օգտուիլ և
հրաժարական տալ. անմիջապէս օրու ան խնդր-
րին պէտք է անցնինք նկատի չառնելով հը-
րաժարականը :

Դ . Տէ՛ր ՄՈՎՍԵՍԵԱՆ էֆ . - Անցեալ
նիստին ես իմ ընկերներուս հետ բանաձեռ մը
ներկայացուցինք : որ կէտի մը մէջ կը տարրեւ
րէր միւսէն , մեր բանաձեւը մերժուեցաւ և
ընդունուածը ՅՈ ձայն ալ չառաւ : Հիմա ալ
պատճառ չկայ որ այդ կէտին համար հրաժա-
րական տայ , Շահրիկեան էֆ .ի առարկութիւնը
ներքին կանոնագրի բոլորովին հակառակ է .
ՅԵՒ միութիւնը կը փնտուէր , երբ 71ի մեծա-
մանութիւնը պահած ըլլայինք և այդ միջոցին
օրինակ ՅՈ կամ 50 երեսափախաններ եթէ նհսիաւ

օրինակ 40 կամ 50 երեսփոխաններ եթէ ներկայ
ըլլային, այն ատեն, ըսուած է, ներկաներէն
գոնէ 36ը միաձայն պէտք է ըլլան: Բայց այն
օրէն որ օրինական սեպու եցաւ ընտրուածնե-
րու կէսէն մէկ աւելին նկատել մեծամասնու.
Թիւն, արուած որոշումները օրինաւոր նեատ
ուած են և պէտք է նկատուին: Եթէ նիստի
մը սկզբէն օրինական մեծամասնութիւն ու-
նէր ժողովը, մինչև որ երեսփոխաններու կող-
մէն առարկութիւն չըլլայ թէ ժողովը կորսն-
ցուցած է իր մեծամասնութիւնը թիւի խնդիր
չըլլար և բացակաները ձեռնպահ մնացած կը
սեպուին: Ուրեմն Շանդրիկեան էֆ.փ յարու-
ցած խնդիրը և մանաւանդ առանկ ատենական
զործողութեանց մէջ կարելի չէ նկատի առ-
նել, Ուստի քանի որ այն ատեն չըողոքեց,
ընդունեց և մասնակցեցաւ, ուրեմն այդ ըն-
տրութիւնը օրինաւոր է եղած:

ՀՐԱՆՏ Ա.Ա.Ա.ՏՈՒԻՐ էֆ. — Ներքին կանոնագրին այդ տրամադրութիւնը 71 հոգիի մեծամասնութեան մասին չէ . այլ իսկական և օրինական մեծամասնութեան մասին և Շահրիկեան էֆ. ի առարկութիւնը շատ տրամաբառնական է . եթէ Տէր Մովսէսեան էֆ. ի ըստածք ճիշդ ըլլար , այն ատեն 10 հոգիով ալ որոշում պէտք է տայինք Այդ տրամադրութեան էութիւնը այն է որ , ժողովը երբ ՖԵԿ աւելի պակաս թիւ կ'ունենայ , իր

օրինական հանգամանքը կը կորսնցնէ : Ուրիշն
երբ այդ ընտրութեան ատեն ատենազրութեան
մէջ արձանազրուած է միայն մէկ ձեռնպահ ,
չենք կրնար բացականերն ալ ձեռնպահ նկա-
տել : Շաքիկեան էֆ .ի հարժարականը կրնայ
ևնթարկուիլ ժողովիս հաւանութեան : Նոյն
իսկ , քանի որ այժմ ժողովը իր մեծամար-
նութիւնը ունի , Դիւանին կողմէ կրնայ ամ-
բովզ Յանձնախուժին : Ընտրութիւնը ժողովիս
քուէին ևնթարկուիլ :

Ա.ՏԻՆԱՊԵՏ Էֆ . — Քանի որ այսօր ուրիշ
աւելի կարեւոր խնդրի մը համար հոս հա-
ւաքուած ենք , կարծեմ այդ խնդիրը կրնանք
յետաձգել : Գալով Հրանտ Առատուք Էֆ . ի ա-
ռաջարկին , զբաւ որ հրաժարական չունինք
որ նկատի առնենք զայն : Առայժմ ուրիշն կը
փակենք խնդիրը :

Յ . ՇԱՀՀՐԻԿԵԱՆ Էմ . — Այս կարեւոր
խնդիրը կարելի չէ յետաձգել : Գոնէ անոնք
որ կը սնի թէ այն օրը քուէարկութեամ միջու-
ցին ես չբողոքեցի, պէտք է զիտնան որ ես
ձեռնապահ մնալէ յետոյ, երբ վերջացաւ քուէ-
արկութիւնը, մօտեցայ դիւանին և ըսի . «Ու
օրինակա՞ն է» այդպէս չըսի, Ատենապետ էֆ .

ԱՏԵՆԱՊԵՏ էք . — Այս այդպէս ըսիք :

Յ. ՇԱՀՐԻԿԵԱՆ Էֆ (Շարունակելով) . — Զեմ
ուղեր օգտուիլ օրէնքի շեղումներէն . ճիշտ է
ես ընդունեցի ընաբութիւնս, պայմանով որ
վերջը ժողովիս բերել խնդիրը և օրինական
ձեւի վերածել առաջ :

ԱՏԵՆԱՊԵՏ էթ . — Ուրեմն քուէի դնենք
Հըանտ Ասատուր էֆ .ի առաջարկը :

Պ. ՓԱ.ՓԱ.ԶԵՍՆՆ Էֆ. — Հրանտ Առաքուր
էֆ.ի առաջարկը օրինական է և էական, իսկ
մենք ի՞նչպէս վարուեր ենք: Յորմէջետէ
ժողովը վճռեց մէկի դնել օրինական մեծա-
մանութիւնը խսկական մեծամանութիւնը
ո՞նդունեց, ինչ որոշում ալ արուած է այդ
ձեւով եղած է, այսինքն մեծամանութիւնը
ոս՝ ներկայութեան տոմարին մէջ ստորագրած
և մեկնելէ յետոյ, արուած որոշումները վա-
երական համարուած են:

ԶՈՅՆԵՐ. — (Ընդմիջելով) Եւ ասոր կամ
հինգ հոգիով քողէարկութիւն եղած :

Պ. ՓԱ.ՓԱ.ԶԵՍՆ էֆ. — (Նարունակելով) Ես համտձայն եմ որ քուէարկութեան տաեն գոնէ 36 հոգի ներկայութիւնը անհրաժեշտ սեպուի : Նախ այդ սկզբունքի իմադիրը որոշենք հիմա :

Հ. ԽՕՃԱ.ՍՍ.ՐԵԱՆ էֆ. Եթէ օրէնքը
յարգենք, ՅԵՒ իմոդիրը շտառ որոշ է և հարկ
անգամ չըլլար նկատի առնել։ Կ'ըսեն թէ
տասը հոգի կը մնան քուէարկութեան ատեն։
Բայց օրէնքը կը հրամայէ որ Դիւանը տումա-
րէն ստուգէ թէ բոլոր ստորագրողները ներ-
կա՞յ են, Եթէ Շահրիկեան էֆ. այն ատեն
սողոքէր կամ դիւանը այն ատեն հաշուած ըլ-
լար, այդ քուէարկութիւնը չէր կատարուէր.
Բայց երբ չէ բողոքուած և չէ հաշուած ուրե-
մն մենք մեր քուէին տէրն են, մենք մեծա
մասնութիւն ունէինք այն ատեն և բացակա-
ները ձեւնպահ կը նկատենք. քանի որ օրինա-
կան այդ կէտը զործադրուած չէ հետեւաբար
նախորդ նիստի որոշումը և ընտրութիւնը նո-
րէն քուէի դնելը պարզ անարգանք մըն է
ժողովիս։

Վ. ԹէթէեԱն էֆ. — Ժողովը այսպիսի
բաներով կը զբաղի որ Մայր Դիւանին պաշ-
տօնն է, ինչպէս որ Ատենապետն ալ այսպիսի
բաներ կ'ընէ որ ժողովիս կը վերաբերի : Եթէ
դիւանը իր հեղինակութիւնը գործադրէր, ժո-
ղովը չպիտի ժամավաճառ ըլլար այս ինդրով :
Ատենապետը օրէնքի գործադրութեան հսկելու
պաշտօնն ունի: Ժողովիս մէն մի որոշումը
ազգին ձայնը կը ներկայացնէ . հետեւաբար
Դիւանին պարտքն է հսկել որ այդ որոշումը
ները օրինական ըլլան: Տեսէք կ'ըսեն, եթէ
10 անձեր մնան, քուէքարկութիւն պիտի կա-
տարուի: Բայց ատենապետին կ'իյնայ նկատի
առնել այս պարագան. եթէ ան չկատարէ
իր պարտքը, երեսփոխանները յիշեցնելու են:
Արդ, անցեալ նիստի. ինչպէս Խօճասարեան
էֆ. ըստաւ, ոչ մէկ երեսփոխան յիշեցուց այդ
պարագան: Շահրիկեան էֆ.ի ձեռնպահու-
թիւնը փաստ չէ: Բացակայութիւնն ալ ձեռն-
պահութիւն է՝ ժողովը նիստին սկիզբը մեծա-
մանութիւն ունէր, օրակարգին անցաւ, և

երեսփոխաններուն թիւը չնոշուուեցաւ, հետեւաբար ևս հիմնաւոր չեմ տեսներ եղած առարկութիւնները:

Դ. Տէ՛ր ՄՈՎՍէ՛ՍԵԱՆ էֆ. — Օրբինական
դիտողութիւն մը Ներքին կանոնագրի վրաց
կը խօսիմք, նայինք թէ ի՞նչ կ'ըսէ անոր ՅՌԴ
յօդու ածըլ . իսկական մեծամասնութիւն
կը փնտռուի այն ամէն խնդիրներու համար
որոնք վիճաբանութեամբ լուծելի են, իսկ այն
խնդիրները որոնք ատենական գործողութեան
կարգին մէջ կը գտնուին կրնան որոշուիլ ի
ներկայութեան ո և է թիւի : Մենք այսօր
իսկական մեծամասնութիւնը ընդունած ենք
և քանի որ որոշող ձայներու միաբանութիւն
կար անցեալ նիստին, ուրեմն տրուած որոշում-
ները վաւերական են քանի որ օրէնքը կ'ըսէ
նաև որ բացակայները ձեռնպահներու կարգը
կը սեպուին և չունին իրաւունք բազոքելու
հետեւաբար ես Յանձնաժողովոյ կազմութիւնը
անսարառկելի կը գտնեմ և պէտք չեմ տեսներ
այդ հրաժարականին :

ԱԾԵՆԱՊԵՏ էֆ. — Կր խնդրենք Շահրիկ-
եան էֆ. էն, որ անհետեւանք թողու իր հրա-
ժարականը :

ՇԱՀՐԻԿԵԱՆ էֆ. — Առենապետ ժողովը
կը չէ:

ԱՏԵՆԱՊԵՏ էթ. — Ով որ համաձայն է
որ Յանձնաժողովին ընտրութիւնը օրինաւոր
նկատուի, թող ձեռք վերցնէ:

(Մեծամասնութեամբ օրինաւոր նկատուեցաւ այդ ընտրութիւնը)

ՃԱՀՐԻԿԵՆՆ էֆ . — իմ նպատակն ալ
այս եր :

ՊԱՏՐԻԱՐՔԱՆԻ

ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ. Մ.ՍԻՆ

Ա.ՏԵՆԱՊԵՏ էֆ. — Ազգ. Վարչութիւնը զիր
մբ ունի պատրիարքարանի վերակազմաւթեան
ծրագրի քննաթիւնը փութացնելու մասին:

Ա.ՏԵՆԱՊԵՏ. — Նախաձեռնութեան դիւան
նին դրկենք, նկատի առնելու :

Ժ. ՍԱՅԹԱՊԱԼԵԱՆ Էֆ. — Ասկէ առաջ
ծրագիրը երկու նախաքննիչ դիւմներու զբր-
կուած է :

Ա. ԳԱՍՊԱՐԵԱՆ էֆ. — Ասիկա նախաձեռնութեան դիւանին կը վերաբերի, բայց ծրագիրը նախորդ նախաձեռնութեան դիւանին դրկուած է:

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅ. —ԿՐ ՂՐԿԵՆՔ ՆՈՐ ԸՆԹԱՐ-
ԱԼ ԱԺԻՆ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՎԱԻԵՐԱՑՈՒՄ

Ա.ՏԵՆԱՊԵՏ էֆ. — Այժմ վաւերացման
կ'ենթարկեմ 1912 տարեցրջանի 10ՐԴ էն
մինչև 23ՐԴ նիստի ատենագրությունները :

Ժ . ՍԱՅԱՊԱԼԵԱՆ Էֆ . — 1787 ին մէջ
իմ անձիս ուղղակի ակնարկութիւն մը կայ :
Գ . Նէմցէ Էֆ . ի ճառը հոս չկարդացուեցաւ և
պէտք չէր ատենագրութեան մէջ անցնէր .
հոն էր ակնարկութիւնը , եթէ հոս կարդաց-
ուեր անմիջապէս կրնայի պատասխանել իր
հրատարակուած բանախօսութեան վերջին մէկ
երկու խօսքերուն որոնք բեմական լիզուի
անվայել կը նկատեմ :

Գ. ՆԵՐՑԻ ԷԺ. — Հոն՝ ուղակի Սայա-
պալեան էֆ.ի անձին չէ խօսքը, այլ ըստած
է «Քեզի պէսներ շատ» և զի՞նքը սնարգե-
լու դիտումով չեմ ըրած այդ ակնարկը:

ԶԱՅՆԵՐ. - Եա առաւ:

Ժ. ՍՈՅԱՊԱԼԵԱՆ իֆ. — Հոյ անրաստանեալի մը մասին կը խօսէինք ամէնքս ալթեր կամ դէմ մանւաւանդ խնդիրը սա է որ հոսչկարգացուած բան մը կը պահանջեմ որ չանցնի ատենագրութեան մէջ :

ԱՏԵՆԱՊԵՏ էթ. — Արդէն Նէմցէ էֆ.
ետ առաւ այդպէս կ'արձանագրենք. և այդ-
առենագրութիւնները վաւերացուած կը սե-

պենք : —Կայ նաև 1911ի տարեշը անի 1917
նիստի ատենագրութիւնը, որ նոյն ատենի
քարտուղար Տ. Էֆ. Արդիարեանի հիւ անդու-
թեան պատճառով մինչև ցարդ էր տպուած :

8. ՇԱՀՐԻԿԵԱՆ իմ . — Պէտք էր առաջուց ազդարուէր ժողովականներուն թէ ասենազրութիւններ կան վաւերացնելիք , որպէս զի մենք ալ կարդայինք : Այժմ ոչինչ չեմ յիշեր :

Ա.ՏԵՂՄԱՆ. Եղիշ. — Ուրեմն առաջիկայ
նիստին նկատի կ'առնենք այս վերջինը:

0 P U. 4 U. P 9

ԱՏԵՆԱՊԵՏ էֆ. — Կանցկինք այժմ օ-
սակարգին և կը լսենք վարչութեան յայտա-
արութիւնները :

Ա. ԳԱՐՎՈՒՐԵԱՆ էֆ. — 15 վայրկեան
աղար տուէք:

ՀԱՅԿ ԽՕՃԱՍՏՐԵԱՆ էֆ. — Թող կար-
ացուի այժմ Վարչութեան տեղեկագիրը
բայէս զի անոր մասին փոքր խորհրդակ-
ութիւն մը ունենանք դադարի ատեն և
ատրաստուինք :

ԶԱՅՆԵՐ. — Իրաւացի է:

Յ. ՃԱՀՀԻԿԵԱՆ էֆ. — Թերեւս Վար-
ժիւնը ինքը իր անելիք յայտաբարութեանց
այդ իսկ տեղեկագրի մասին պիտի խորհր-
ուկցի և զրա համար դադար ուզեց, շատ
տեղի կը լինի մերժել:

ԱՏԵՆ. Էֆ. — Ուրիմն դադար կուտանք :

(Կէս ժամ դադարէ ետք նիստը վերացուեցաւ ժամ 4. 15ին)

Ա.ՏԵՇԱՊԵՏ էթ .— Ժողովս վերաբացուած
երեսփոխաններուն թիւը 76ի հասած է:
միջապէս օրակարգի կ'անցնինք: Խօսքը
ըշութեանն է:

ԲՈՅՈՒՄ 1913-14 ՆԱՏԱՋՐՁԱՆ

Ս. ԳԱՐԱԵԱՆ էֆ. — (Վարչութեան կող-
ինչպէս գիտէք, Օսմ. Սահմանադրու-
ան հռչակումէն վերջ երբ առաջին անգամ
գ. Վարչութիւնը կազմուեցաւ, 1—2 շա-
թ զանց ըրինք ու և է զանգատ ներկայա-
կալ, Բայց անապահովութեան գանգատները
ուառներէն սկսան իրարու յաջորդել, և բո-
վարչութիւնները գիմումներ կատարեցին
ամանադրական անդորրութիւն մը պահան-
լու մեր գաւառներուն համար, բայց շարու-
սկ և միեւնոյն խոստումները եղան իրարու-
թորդող վարչութեանց, մինչև վերջին ա-
հինարու և շարունակ բագրիներ գրուեցան և
զուր անցան: 1—2 ամիս առաջ, այս դժ.՝
պղ. պատերազմէն ետք՝ երբ Հայկական
արցը Եւրոպացի Մեծ պետութեանց խորհր-
ակցութեան առարկայ եղաւ, և մամուլի
է հրատարակուեցաւ, պետական պաշտօն
աներէն շատերուն ալ յայտնի եղաւ: Այն
ամանակներէն սկսեալ կառավարութեան հետ
կը յարաբերութիւնը ձգտեցաւ: Հրամաններ
ուային գաւառները և կը ցուցնէին մեզի
է բան մը կ'ընեն: Բայց մեր առած տեղե-
ւթիւնները մեզի կը յայտնեն թէ՝ զաւափ-
րեթէ բոլոր պաշտօնեանները ծանր ամբաս-
անութեան տակ բռնած են մեզ, սա՛ է
ր, անոնք կ'ըսեն թէ՝ ՈՅան մը չկայ գաւա-
երու մէջ, ամէն ինչ անդորր է և երկիրը
նորմալ» վիճակի մէջ է, իսկ Հայերը խիստ
արպետորդի ըլլալուոն, Հայկական Խորիրը
առ պահելու համար. եթէ պղտիկ բաներ մը
լլան՝ կը մեծցնեն » Մէկ կողմէն առանց այ-
սոսքերուն ալ արդէն՝ այդ մտայնութիւնը
աւական ատեն կեղրոնի քով ալ վարկ ունե-
աւ և արձագանգ գտաւ, միւս կողմէն կա-
տաւատալով անոնց խօսքերուն և կամ չհաւա-
ռալով Հայերու տուած տեղեկութեանց, ըս-
քանչելի պատրուակ մը բռնհցին Պոլսոյ Թուրք-
իաշտօնեանները ամբատանութիւնը և սկսա-
նեզի ըսել՝ իբր մեր զիմումներուն պատասխա-
նականք այդ գանգատները կարեւորութիւ-
ունին, կը չափազանցէք»: Իսկ Վարչութիւն-
ինչ ըրաւ, Վարչութեան սկզբունքը այս է
թէ՝ ջանք մը ունէր որ Հայերը զո՞ներ չիտան-
իլլայ թէ առանց Հայի բարենորոգումներ բ-
նան, ապահովութեան խնդիրը արգելք չըլլ-
ուուն մէծ գործին: Հետեւաբար մեր առաջ-
նորդերուն խիստ հրահանդիներ տուինք որ ժա-

մը ժամկն դէպքերը մեզի հաղորդեն, բայց
չ'չափազանցեն երբէք։ ստուգեն ամէն ինչ և
նոյն խակ տեղական իշխանութեանց միջոցով
ստուգեն և ճշմարտութիւնը գրեն մեզ, որ-
պէս զի մենք ալ կարելի եղածին չափ ճշգրիտ
փաստաթուղթերու վրայ կատարենք մեր դի-
մումները, ապացուցուած իրողութիւնը դնենք
կեղրոնին տողեւ։ Ահա այդ պատճառով վըս-
տահ էինք մեր առաջնորդներու տուած տեղե-
կութեանց չափաւորսութեան վրայ։ Բայց ահա,
հակառակ ատոր ջարդի երկիւղը ահսուի կեր-
պով երեւան եկած և չացած է մեր հայա-
րնակ նահանգներու մէջ, ինչպէս հաստատե-
ցին եկած չափաւոր լուրերն իսկ։ Անոր հա-
մար դիմում կատարեցինք ներքին գործոց
նախարարին, որ «Միւսթէշարին գացէք»
ըստ մեզի, իբր թէ կարծեր է թէ գործա-
կատարն է եկողը՝ սովորական դիմումի մը
նման, հակառակ անոր որ ըստուած էր իրեն
թէ պատուիրակութիւն մըն է եկողը։ Թէեւ
ատիկա մեծ կարեւորութիւն մը չունի մեզի
համար, անոնց քով բոնի մանել և լսելի
ընել տալ կարելի էր, բայց այս պարագան
տիրող հոգեբանութիւնը, մտայնութիւնը ի
յայտ կը բերէ։ Այդ կերպով անոնք կ'ապացու-
ցանեն թէ՝ բացարձակ կերպով անոնք համոզ-
ուած են որ չափազանցութիւններ են մեր
տուած լուրերը, գրեթէ զրպարտութիւններ,
որոնք պատրուակ են մեզ համար ֆիւլան
խափմիտ ընելու Եւրոպայէն։ Ահա ատոր դէմ
է որ մենք բոլոր ուժով կը բողոքինք, որով-
հատե կեղրոնի այդ նոր ընթացքը գաւառի
երածներուն ձեռքը զէնք տուառ և անոնք
մտածեցին թէ՝ «Զրպարտութիւն մը հանեցինք
Հայերուն դէմ, լուսեցաւ այժմ ջարդ ալ
ընենք, մեզի բան ըսող ըլլար. մենք կը ջար-
դենք և կ'ըսենք թէ՝ անոնք էրմէնիսթան
կ'ուզենք բախն՝ անոր համար ջարդեցինք»։
Ահա ալս վիճակին և մտայնութեան դէմ է
որ բուռն կերպով բողոքեցինք, ահա այս
գտանքը զգալնուս համար է որ Ազգ. Ժողո-
վանական և յայտարարեցինք թէ մեր մի-
ջոցները սպառած են։ Ժողովս մերժեց մեր
հրաժարականը և որոշեց Յիշատակագիր մը
հրաժարականը և որոշեց Յիշատակագիր մը
հետ ալիտի կարդամ այդ յիշատակա-
գիրը յետոյ յիշատակագիրը տանող պատուի-
րակութեան խոսակցութիւնը վարչապետին
հետ, որ մէկ ժամ տեւեց, յետոյ՝ վարչապե-

տին տեսակ մը պաշտօնական յայտարարութիւնը, որ ենթերվիւի ձեւով եղաւ և բաւական ծանր էր ու չերքեց մինչև ցարդ եամենէն վերջ պիտի կարդամ ըսածները բռլոր գէպքերուն՝ որոնք այդ յիշատակագիր տրուելէն ետք տեղի ունեցան: Սկսելով կարդալ Յիշատակագիրը նախապէս սա՛ դիտելուտամ որ՝ թէ մեր այս անգամու դիմումին և թէ մեր Յիշատակագրին մէջ սա կէտը որոշէ որ՝ մենք այս դիմումները կ'ընենք ոչ թէ ընդհանուր բարենորոգումներու համար, այս այն անմիջական վտանգին համար որ կ'սպառնայ Հայ ազգին:

Բարձրապատիւ *Sէ'ր*,

Սինչդեռ կ'սպասէինք որ Օսմանեան Սահմանադրութեան հրաժարակմամբ Հայոց վերադարձուէին հայկական կոտորածներու առթիւ իրենցմէ խլուած այն ինչքերն ու հողերն, զորս բռնաւորներ յափշտակած էին՝ Հայոց օրինաց և արդարութեան պաշտպանութենէն դուրս թողուած և անլուր հարստահարութեանց ու յափշտակութեանց ննթարկուած ըլլալուն հետեւանոք, և մինչդեռ կ'սպասէինք որ միջոցներ ձեռք առնուէին՝ կարգ մը յայտնի ոճրազործները պատժելու և բազմաչարչար Հայ Ազգը այլեւս հայածանքէ ու հարստահարութենէ զերծ պահելու համար, ահա ո՛չ միայն չիրականացան այս մասին մեր տառած յոյսերը, այլ վերջին 4—5 տարուան ընթացքին՝ զանազան տեղերու և շրջաններու մէջ՝ բազմապատկուեցան ու կրկնուեցան սպանութեանց աւարտութեանց և այլ հարստահարութեանց ու բռնի խորամացմանց նման նորդէպեքեր, զորս պարտաւորեցանք օրին օրին թէ՛ ուղղակի ձեր բարձրութեան և թէ՛ դատկան ու ներքին զործոց նախարարութեանց ժամանացնել, յատուկ թագրիրներով ու իրշտակազրերով և բերանացի զիմուններով։ Առոնց մանրամասնութիւններն ծանօթ ըլլալով սրդէն կայս. Կառավարութեան, զանց կ'ընք մերսաթին թուել զանոնք։

Այս վիճակին ու գեղքերու մասին երբ շարունակ դիմումներ կ'ընէինք և մեր դառն կացութիւնն բացատրելով դարձան կը խնդրէինք ահա վերջերս Ատանայի, Վանայ Տիգրանա-

կերտի և Բաղէշի նահանգներուն մէջ երեսն
եկան կարգ մը մտահոգիչ նշաններ, որ ան-
ցելոյն եղեռնական դէպքերը մոսցնելու առ-
տիճան մեծ և ահարկու աղէտի մը, ջարդի
մը պատրաստութիւնը կ'զգացնէին մեզ, և
հետեւաբար այսօր մենք պարտաւոր կ'զգանք
զմեզ այս բացառիկ դառն կացութեան վրայ
մտանաւոր կերպով ձեր ամենալուրջ ուշա-
գրութիւնը հրաւիրելու :

Մեր երկրին ու հայրենիքին ուղղակի գործութեանը սպառնացող իրաց այս աղէտալի վիճակը իւր ամէն կողմերով բերանացի ըստ ցատրելու և կայս . կառավարութեան ուշադրութիւնը հրաւիրելու համար , Պատրիարքարանին Խառն ժողովոյ կողմէ նշանակուած յատուկ պատուիրակութիւն մը թէե զրկուեցաւ ներքին գործոց նախարարին մօտ , սա . կայն դժբախտաբար նորին վսիմութիւնը չհաճեցաւ ընդունիլ իրեն դիմող պատուիրակութիւնը , որ երկրին ծառայելու նպատակաւեկած էր լոկ . և ոչ իսկ հարկ տեսաւ այս մասին արգելիչ և բանաւոր պատճառ մը ցոյց տալ :

Երկրին և պետութեան փրկութեան համար
վերջին աստիճան կարեւ որութիւն ունեցող այս
մտահոգիչ կացութեան առջև՝ մեր կողմէ կու-
տարուած խնդրանաց և դիմումներու հանդէպ
ա՛յս վարմունքը ցոյց արուեցաւ, և մայրա-
քաղաքին մէջ իսկ արդարութեան դուռներն
այս կերպով մեր առջև փակուեցան, ինչպէս
նաև Ատանայի կուսակարն և ուրիշներ մի՛
առաջնօրդներուն հանդէպ ու միեւնոյն վար
լունքը ցոյց տուին, բան մը որ թէ՛ զմեզ
և թէ Խառն Ժազովոյ անդամները վերջին առ-
ոփճան խորունկ լուսահատութեան մը մատնեց
զմեզ ստիպեց մատուցանելու մեր հրաժա-
ռականը առ Ազգային Ընդհ. Ժողովը, Եւ առ-
այն Ընդհ. Ժողովը, իւր բացառիկ մէկ նիս-
տին մէջ մերժեց ընդունիլ մեր հրաժարա-
անը և որոշեց մանրամասն կերպով կեղրո-
ական բարձրագոյն իշխանութեան ներկայա-
նել՝ Հայ Ազգին հնաւանդ հակումներուն
որէք չպատշաճող և պետութեան բարձրա-
ոյն շահերուն բնաւ համապատասխանող

ուց այս ցաւալի կացութիւնը , և յանձնաւ
սրեց մեղ շարունակել մեր առ պետութիւնն
ազգին ունեցած պարտաւորութիւնները :
որկայ փափուկ օրերու մէջ :

Հետեւաբար, ձեր բարձրութեան մօտ կա-
ռուած մեր այս դիմումը, յանուն Ազգ. թիւնը
նենալ եր
ովք, է որ տեղի կունենայ:

Պատերազմին բախվը պետութեան ենթար-
ած ծանօթ աղէտը յառաջ բերած ըլլալով՝
ամ ուսմիկ գառակարգին և կարգ մը չըր-
ակներու մէջ՝ այն յոռի գաղափարը ու-
ննդաւոր կարծիքը ներշնչուեր ու տա-
ծուեր է որ, ինչպէս կ'իմանանք առաջ-
ողներէ հասած նաև ակներէն, իբր թէ այս
միակ պատճառը Քրիստոնեաներն ե-
ն և Օսմ. երկիրներու մնացեալ մասերը
բոպացւոց ոտնձգութիւներէն աղատելու
մար՝ այլեւս Հայ տարրը բնաջինջ ընելէ
առ միջոց մնացած չէ:

Երբ տակաւին այս գաղափարին ու ստաց-
վի թեան ահաւոր հետեւանքը նկատի առ-
ւած և անոր ազդեցութիւնը ջնջելու ո և է
ունարկ տեղի ունեցած չեր, ահա երեւան
կաւ Երգնակայի պօմալայի գէպքը, և այս
նիրոյն նկատմամբ տեղի ունեցած հրատա-
պութիւնք՝ արդէն իսկ գրգռուած մտքերը
մնդամ մը եւս հրահրեցին :

Մէկ կողմէ այս տեսակ ստայօդ ստրաւ-
այնութիւններ, և միւս կողմէ յիշեալ գա-
առներու մէջ իւարու յաջորդող սպանու-
թիւններ աւարաւութիւններ, պատուայ-
ռանբարումներ և բանութեամբ ու խարկա-
նոք կատարուած խալամցումներ, — որոց
մասին ոչ միայն լուրջ հետափնդութիւններ
չեն կատարուիր. այլիւ կատարուած բողոք-
ներուն հանդէպ կատավարութիւնը կը բաւա-
կանանայ ըստ հին սովորութիւնն՝ իսրիլամներ
ընկլու, և տեղական իշխանութիւնք ալ իրենց
գիրքն ու պաշտօնն չկորսնցունելու համար,
կը հերքեն ամենաբացայցա իրողութիւններն
անդամ, — այլիւս մաքերու մէջ սա զադա-
փարը գոյացուցած են թէ՛այիրը բռնապեաւ-
կան շրջանին նման՝ օրինաց պաշտպանութիւ-
նեւ ու հետապեած են:

Եւ ոչ միայն հին հարստանարութեանց
ու ոճիբներու պատճառները չեն վերցուած և
անոնց հեղիսակներուն նկատմաք պատիժ չէ
անօրինուած, այլ և յանցապարաններէն մէկ
մասն ալ պատերազմէն առաջ բնդհանուր ներ-
ման և նոյն խսկ մնարանքներու արժանացած
է, որով և այն կարծիքը յսուաջ նկած է թէ
սահմանառութենէն սպառուած արդարու-

Համար չկրնար գոյութիւն ու

զնկայի դէպքը կառավարութեաս է Տ-
ոգրութեան մը հանգամանը չունի, եւ
սահմանափակ խնդիր մըն է, ինչպէս
առուած է նոյն խնկ պաշտօնական յայ-
որութիւններով։ Ատկայն և այնպէս տե-
սն կառավարութիւնը քննութիւն կատա-
համար ա'յն տեսակ միջոցներ ձեռք
ու որ մեծապէս նպաստեց Հայոց դէմ-
քած գրգռութիւնը աւելցնելու, և ընդ-
ւր կոստրած յառաջ բերելու կարգ մը
հասան ենեւի։

Դոր օրինակ .
Լ. - Ստանայի և շրջակայից ծանօթ
քին կազմակերպիչներէն նշանաւոր եա-
պ ճէմիլ էֆէնտի և ընկերը Խուսրէվ՝ այ-
ամ իրենց հին դերը վերստին ձեռք ա-
են և կուսակալութեան ամեն կովմեր
պտտին, ու Ստանայի դէպէին մասնակցա-
իշ մարդիկ ալ տեղական պաշտօնեաներէ-
նց հետ կը հաւաքուին և խորհրդակցու-
նաեր կը կատարեհն :

Բ. — Մէրսին հրատարակուող Բաբայն
ուն թերթը և ուրիշ տեղական լրագիրնե
լրային կարծիքը կը զբգուեն ճիշդ այն լ
ով ու ոճով, զոր գործածած էր ժաման
ա իրիտալ լրացիրը, Ատանայի ծանօթ գէ
րէն առաջ և զայն կաղմակերպելու գ
ուրութեամբ։ Այս հրատարակութիւ
ն է պաշտօնական ու անպաշտօն արգել
ն հանդիպիր։

գ. — Հայոց թագերուն մէջ բավկալ ու միները սկսած են թողուլ իրենց սեպհանք ուները և փոխադրուիլ զուտ խոհամարձակութ մէջ։

Դ. — Տիգրանակերտի մէջ զանագաս
երէ հաւաքուած կարգ մը ցեղապեաներ
խտումնաւոր կերպով անոնց մասնակցող
իշ մարդեր, իբր թէ ցեղապեաներու մը
առաւ թիւն գոյացնելու պատրուափով

շումարած և խորդակցութիւն
առաջարած են, և անոնց ցրտելէն անմիջա-
կան իրենց անցած դարձած տեղերը սով-
ովան ոճիրներն ու հարստահարութիւններ
սարգել իրարու յաջորդած և ընդհանուր
տորած մը յառաջ բերելու չափ սպառկ
են: Այս գեպքերը բոլորն ալ օրը օրին

տական և ներքին գործոց նախարարութեանց լ
տեղեկագրուած ու ծանուցուած են :

Ե. — Երգնկայի պօմպայի դէպքը Օսման-
եան գործակալութեան կողմէ հեռագրով հա-
զորդուելուն վրայ՝ ռամիկ ժողովրդեան հո-
գեբանական վիճակը մօտէն դիտցող կարգ մը
հայրենասէր անձնաւորութիւնք՝ նկատելով որ
անոր հրատարակութիւնը կրնար վեասակար
ըլլալ՝ կուսակալէն խնդրած են որ չարտօնութ
անոր հրատարակութիւնը և սակայն, կու-
սակալն այս դիմումին երբեք կարեւորութիւն
տուած չէ և գործակալութեան հեռագրին
պաշտօնական հանգամանք տալով, փութացած
է հրատարակել զայն՝ մնածաղզորդ հանդիսա-
ւորութեամբ :

Զ. — Ատանայի և շրջակայից նախորդ գէպքերու մասնակցողնշաններու դատավարութիւնները և կարգ մը ուրիշ կասկածելի մարդիկ, այս միջոցիս խիստ յաճախ կ'այցելեն կուսակալին և կը տեսակցին անոր հետ:

Է. — Վանայ մէջ հայ քահանալի մը և
վարժարանաց տեսչին Ապանութեանց հետե-
ւանօք ամբաստանութեան ներքե գտնուող-
ները՝ կուսակալին հրահանգովն ու ջանքերո-
վը՝ քիչ ժամանակի մէջ անպարտ արձակ-
ուած նն. մժնուակը համե եւառուակ սահնու-

սուած սա. սրբազնութեածի հածի Յագուալի սպանութեան առթիւ երկու գիւղի Հայ բնակչութիւնը երկար ատենէ ի վեր ձնշման տակ կը գտնուի և այս պատճառաւ ժողովրդեան մէկ մասը, յանուն արդարութեան գործուած այս անիրաւութիւններէն գոնէ ինքինքը աղատելու և երկար ատեններ բանտերու խորը ջնալու համար, պարտաւորուած է լեւները փախչիլ և գեղեցիլ 150 հոգիի չափ ալ բանտերու խորը կը հեծեն և չեն կրցած գտնել դիմելու տեղ մը ուր կարենայ արձագանգել արդարութիւն պահանջող իրենց աղաղակները :

Հ. Բաղէցի կուսակողութեան մէջ հաւ-
սիւրատոր Հայեր սպաննող, անոնց ինչքերը
սափշտակող և այլ բազմաթիւ հարստանարու-
թիւններ ի գործ զնող՝ աւազակներն ու ոճ-
ագործներն աղատ թողուած են. Եւ ընդ-
ակառակն, վերջերս անձանօթներու կօգմէ
րկու իսլամի սպանութիւնը անհարկի կեր-
տով Հայոց վերագրուած է, և Խօսաններն հա-
արձակած են բուռն ցայցեր ընել և նայն իսկ
արձակած են բուռն ցայցեր ընել և նայն իսկ

Այս որ կը մար ընդհանուր կտարած յառաջի:

Թ. — Բազէսի կուսակալին օրդին Մէհմէտ
պէյ, Դարզանի կողմերը երթալով ցեղագետ
երը հաւաքած և անոնց մէջ համաձայնու-
թիւն գոյացուցած ըլլալով, ասկէ անմիջապէս
առք՝ Սղերդի ամբողջ գաւառակին մէջ եր-
եւեկութիւնը դադրելու աստիճան առաջա-
ռութիւնը խանգարուած, և Հայ բնակչու-
թիւնը կատորածի արհաւերքին տակ մնացած
։ Միւս կողմէ նոյն գաւառներու մէջ ցեղա-
ետներու և բանապետներու միջև ընդհա-
ռուր համաձայնութիւն գոյացնելու կ'աշխատ-
ի, և ասոնց ամենը ցոյց կուտան թէ Հա-
յ գէմ գաղտնի գաւադրութիւն մը գոյու-
իւն ունի :

Ժ - Աշիրէթները և կոտորած ու խլբտում
ուաջ բերելու ընդունակ դասակարգը հրա-
սրակաւ կը զինուին ու սպանալիքներ կը
ողացնեն, և տեղական իշխանութիւնք ա-
նց հանդէպ ընդհանրապէս աչք կը գոցեն
աչքեռ Հայերէ ումանց քով հազուադէպ կեր-
պ գանուած ոչ - արգիւեալ զէնքերը կը հա-
քեն, բան մը՝ որ իրապէս կասկածեի կը
գրձնէ տեղական իշխանութեանց անկողմ-
կալութիւնը :

Ահա այս նշաններուն հետեւանքն ըլլաւ՝
Օսմանիէի գաւառակին չայերը այլեւ ո
զգինքնին ապահով չըդառնո՞ւ՝ Տէօթթ-եւ ո
սատանեցան։ Եսյն իսկ արգիլուեցաւ հըն-
նել տեղւոյն եկեղեցին գանգակը, որուն
ք տարիէ ի վեր հնչելուն դէմ որ և է ար-
ք չկար։ Ինձիրլիի մէջ Գաշագծը Իէշիո-
ւոն մէկը՝ «Պուլկարները Ասանան կոխե-
, ամէն մարդ ինքինքը փրկելու թող աշ-
տի» ըսելով մէկ կողմէ իոլամները Քրիս-
տէից վրայ յարձակելու գրգռեց և միւս
մէջ չափուն աւ «Ասանանակ մէջ չաւ և

ամ զիրար կը կատորեն կօր» ըսելով խռո-
թիւն մը հանելու աշխատեցաւ։ Թէ և նոյն
ոցին ութ սատիկան զինուորներու հետ
տեղ Ատանայէ համնող հարիւրապետ մը
ոքի մը առաջքն տառած և խռովութեան
ապլու ինները ձերբակալած է, սակայն ա-
մասին պատիժ չէ տնօրինուած, և ա-
ռօդիչ միջոցներ ձեռք չեն առնուած, որով
որը Ատանա ապաստանելու ստիպուած
Սղերգի, Քղիի և ուրիշ տեղերու ժողո-

Առջի մը աղէտը կ պարունակած է որ Տիգրանա
Ուշադրութեան արժանի է որ Տիգրանա
կերտի, Ասանանի, ինձիրլիի և ուրիշ տեղե-
րու մէջ ընդհանուր կոտորածի երեւոյթ ու-
նեցող բոլոր դէպեքրն ու նշանները միւնքոյն
օրը, այժինքն Յ Ապրիլ 1329 թուականին
տեղի ունեցած են, Եւ եթէ նոյն օրը Աստ-
նայի մէջ մեծ աղէտ մը պատճառած չէ, ատոր
միակ պատճառը գօմանտանին և քանի մը
հեռատես ու հայրենասէր անձնաւորութեանց
տարած ջանքերն եղած են:

Այս դեպքերը բառուի
ծանրութիւնը սոյն վատանգին՝ որ կ'սպառնայ
նոյն գաւառներու ժողովրդեան, իսկ այժմ
ձեռնարկուած է մաս առ մաս հայրանակ վայ-
րեր զետեղել այն իսլամ գաղթականներն
որոնք փախուստ տուած են թշնամւոյն ներ-
կայութիւնէն: Այս պարագան տեղի ես սաստ-
կացութիւնը է յուզումը և մտահոգութիւնը որ
արդէն իսկ գոյութիւն ունէր:
Տե կասկի չէ անտես առնել սա

Միւս կողմէ կարսլի չ
պարագան նաև թէ՝ այն զինուորները որ պա-
տերազմի դաշտէն պիտի վերադառնան իրեն-
հայրենիքը, հոն տիրող հոգեկան վիճակէն ազ-
դուելով, պատերազմի դաշտին վրայ իրեն-
կրած պարտութեան վրէժը կրնան լուծել ան-
պաշտպան թռւուած խեղճ Հայ ժաղովուրդէն

Սակաւաթիւ բացառութեան գատական սատիկանական և քաղաքայ պաշտօնէութեան մեծագոյն մասը՝ բանակը լութեան շրջանի յատուկ ըմբռնումներով գատառզութեամբ տառզորուած՝ և պետութեանուց ու ժամանակի պահանջմանց համատասախան իմաստուն քաղաքականութեան անդիտակի մեացած է, և նոյն իսկ կը գենուին այնպիսիներ որ համսզումն ունին պետութեան կրած աղէաներուն միակ պատրը Քրիստոնեաներն են, և այդ աղէաներ ճառը Քրիստոնեաները մէկ միջոց միայն կվերջ մը տալու համար մէկ միջոց միայն կՔրիստոնեաները մէջտեղին կիրացնել Աւել է ըսել թէ՝ այս մատայնութեամբ տառզոր պաշտօնէից կողմէ կատարուած քննութիւն գնահատութիւնք, խորարկութիւնք, և

Ղաշտօնսական գործողությունք եւ գործին բնական ստումանին մէջ չեն մնար եւ լինմարկութին ռամիկ ժաղովրդեան և խու-
թանավարնեցու ազգեցութեան, որոնք ար-
դէն իսկ կորսնցուցած են ամէն դատողու-
թիւն :

Ահա այս հոգեկան վիճակին ըստ պահանջման կամ անոնց ինչ
ըլլալու է որ Հայերը սպաննող և անոնց ինչ
քերը յափշտակող չարագործներ՝ կամ երբեք
չեն հետապնդուիր, եւ երբեմն ալ նոյնիս
կը վարձատրուին և կամ եթէ ձերբակալուի
անպարտութեան վճիռ կ'ասանան. իսկ, ասո
հակառակ, ձերբակալուած Հայեր՝ առաջ
քննութեան և դատաստանի, ամիսները
բանտը կը հեծեն: «Հրոսակ» (Էշքիա) կը յու
ջորջուին ա'յն ազգայինք որ իրաց այս
նարդար կացութենէն խրաչելով՝ անձամբ չ
պատասխաներ իրենց եղած հրաւէքներուն
անոնց մասին բռնի ոյժեր կը գործածուին
կարգ մը անտեղի գործողութիւնք կը Կ
տարուին:

Ոչ մէկ խիզճ կրնայ ընդունիլ որ բաշ
չորչար Հայ Ազգը բանապետութեան շըջա
ժառանգ թողուած եղանակներու եւ գոր
լակերպերու հետեւանոք վերստին զրկուի
դարութեան բարիքներէն ինք՝ որ իր Դ
կայ ու ապագայ գոյութիւնը օսման
պետութեան ճակատագրին ու երջանկութ
հետ կապած՝ կառավարութեան համգէպ
ունեցած հայրենասիրական պարտական
թեանց մէջ՝ իուամ եւ ոչ-իուամ ամէն
աւելի զանողութիւն ու անձնու իրութիւն
առաջած է)

Եւ եթէ վերոյիշեալ հոգեկան զբանական միջոցներ չանդէպ՝ աղդու և արագ միջոցներ չտանուին, և վտանգին վերջնականապէս ռաջքն առնուելու պարագան չապահու խեղճ ժողովրդեան կրելիք անդարձմաներ զէտնիք կը նաև ծագիլ. և հետեւարե կարծենք թէ այս մասին ձեռք առն միակ միջոցն է հարկ եղածն ի գործ նոյն հոգեկան վիճակը տեղական իշխանութեանց և ռամբկ ժողովրդեան մաքեն տալու համար. Այս բանը կարելի է ու վել՝ Ա. — Գալտանի և յայտնի կերպով ուղղ ապօրինի թելագրութիւններն ուղղ, Բ. — Աղէտ կազմակերպելու համար խառապներուն նկատմամբ խիստ հետա

անդ որբութիւնը ապահովելու և գործուած չարիքները դարմանելու համար, ի մէջ այլոց Ն. Բարձրութիւնը յայտարարեց թէ՝ արդէն իր մասնաւոր ջանքերովը նոր օրէնքներ հրատարակուած են, որոնց արդիւնքը ժամանակի կը կարօտի մինչեւ որ երկիրը իր ոյժերն ու հանդարտութիւնը գտնէ, և ներքին ու արտաքին դժուարութիւնները հարթուին: Եղած դիտողութեան վրայ՝ միծ եպարքուր յայտարարեց նաև թէ կառավարութիւնը մտադիր չէ Բումէլիի գաղթականները զետեղել մինչև Հայաստանի խորերը, բայն մը որ նոյն իսկ անկարելի է նիւթական պատճառներով, և թէ անոնք պիտի զետեղուին Պոլսոյ մօտ գտնուող զանազան քաղաքներու մէջ: Ի վերջոյ եպարքոսը տւելցուց թէ՝ մասուցուած յիշտատակաղիրը անմիջապէս նկառողութեան առնուելով. հարկ եղած անօրիութիւնները պիտի ըլլան, միայն թէ՝ կապակարութիւնը որպէս զի կարենայ իր արքի մտադրութիւնները ի գլուխ հանել, էտքը է որ ժողովուրդն ալ չզժուարանէ ձեռք առնուած և առնուելիք միջոցներուն գործադրութիւնը: Միծ եպարքուր յայտարարեց միանգամայն թէ՝ ասկէց աւաջ ներկայացող պատուիրակութեան ներքին օրծոց նախարար Հաճի Ա.տիլ պէտի կողմէ րժուածին թիւրիմացութեան արդիւնք է, որ որում նախարարը եարծեր է որ ներկայողը միայն գործակատարն է, որ արդէն լորաբար կը գտնուի Բ. Պուռ, և որուն ր զրկեր է տեսակցիլ խորհրդականնին հետ:

Յյս տեսակցութիւնը տեւեց մէկ ժամ :

29 *U. S. P. B.* 1913

6 — Աղաշէկերտի մէջ դասալիկ հայ զինուուրիները փնտռելու առթիւ ասոնց ծնողքներն և ազգականներն կը բանտարկուին և կը խոշտանգուին :

7.— Տիգրանակերտի կուսակալութեան
Ալիվան և Պշերիկ գաւառակներու և շրջակա-
ղից մէջ, քիւրտերն փութով կը սպառազին-
ուին, և մարդասպանութիւնք, աւ արառու-
թիւնք և յափշտակութիւնք կը շարունակուին

8.— Քղիի մէջ, Հասանանլը աշխրէբէչն
եծելազօքեր հայերը ջարդելու և կողոպտե-
ու յայտարարութեամբ կ'սպառնան, թուր-
քերն ու քիւրտերն կը զինուին և հաւաքում-
եր եւ խորհրդակցութիւններ կը կատարուին
և կը պատուիրեն որ իւրաքանչիւր քիւրտի-
ան մէջ գոնէ հինգ հոսանք պանուի. ե.

սծ նախ՝ այժմ կարդամ Յիշատակագրին արուե-
լէն ետք տեղի ունեցած դէպքերուն ցուցա-
կը :

1.— Պիթլիսի մէջ Մահմէ սնուն ծանօթ
աւազակապետը չորս Հայեր առեւանգելով լեռ
տարած է, և Քէլհօն զիւղին վրայ յարձակում
գործած է:

2.— Ղարզան գաւառակի աւազակապետերն ինանիգուլ և Պիմէր գիւղերը թալանած և երկու մարդ ալ ծանրապէս վիրաւորած են .

Յ. Բալուի բռնաւորներէն՝ Թայֆուր պէյին
Մարդիկն Մելիքեան Նշանի ջաղացքը գրաւե
լու ձեռնարկած են :

4.— Աշոյ և Խիզանի և Սղերդի կողմերն
սպանութիւնք և կողոպուտը՝ կը շաբունա-
կուին և Հայ գիւղերու երթեւեկութիւնը
դադրած է :

5 — Զարսանճագի աղաներու կողմէ ի-
րենց արտերէն և առւներէն արտաքսուած
հայերը վերստին իրենց առւները տեղաւորե-
լու համար կուսակալութենէն տրուած հրա-
մանին վրայ, աեզւոյն գայմագամը սոյն հը-
րամանին գործադրութեան ձեռնարկած է,
սակայն յիշեալ ազաներն որպէս զի այդ ձեռ-
նարկութիւնն անհետեւանք մնայ . Հայոց տու-
ները քանդելու կ'սկսին . և իրենց արբան-
եակներով կառավարական պաշտօնատան
վրայ յարձակելով և ցոյցեր կազմակերպելով .
կր յաջողին գայմագամ Շիւքրի պէլը ալուր
փոխագրել աւալ :

այսպիսով քիւրա յողովուրդն Հայոց դէմ կը գրգռեն :

9.—Մարզուանի մէջ ասծանօթ անձանց
կողմէ իսլամ ընտանիք^ը մը սպաննուած ըլլա-
լով, այդ ոճիրը հայոց վերագրելով զանոնք
կը բանտարկեն եւ կը խոշտանգեն:

10.—Մշոյ Աւղուտ գիւղի պէյերուն հարստահարիչ տրաբքներն տակաւ սաստկացած ըլլալուն համար հայ եւ քիւրտ գիւղացիներն այլուր կը գաղթեն :

11.—Երգնկայի մի քանի գիւղուն
թուրք եւ հայ բնակիչներու հողերը բռնա-
պեսներու կը յանձնուին :

12.-Քղի Սազաձոր գիւղացին Ալիքեաս-
լը Հասանիկողմէ Պօղոսեան թորոսի ջաղաց-
քին վրայ յարձակում ի գործ կը դրուի եւ
քիւրտերն շրջակայ հայ գիւղորէից վրայ հը-
րացանաձգութիւն կ'ընեն, կը սպասնան եւ
կը տարածայնեն թէ հայերը պիտի ջարդեն

13.—Մշոյ մէջ, արոց հաւաքին ունենալ
էփէստի իր պաշտօնին կիրառման պահուն
քրդաց կողմէ հրապարակաւ կը սպաննուի,

14.— Ետինձիկի մէջ շաքարսաս օտարու
տասնիւչորս տարեկան աղջիկն էլմաս պէյ ա-
նուն պօշնագի մը կողմէ բռնի կ'առեւան
զուի եւ իսլամութիւնը ընդունել տալու ջան
ի գործ կը դրսուի:

15.— Բաղէշի Կորվու գիւղէն հինգ առ
առեւանգուելով լեռ տարուած են եւ էրու
գիւղի Ասորի քահանան ալ սպահնուած է :

16.— Խիզանէ չորս՝ էրուն գիւղս և կ Պանիջան գիւղէն չորս, ընդամենն ին հայեր քրդաց կողմէ սպաննուած եւ չորս հայեր ալ վիրաւորուած եւ հազարի չափ ոչխայականուած են:

17.— Բաղէջի եւ լրջակայից մէջ ան սարսափ ձգող աւազակապետներէն, ծանօթ Սէյս Ալիխն հանապազօրեայ բռնութեամ Տատիկ զիւղի ժողովուրդն չի կարենալ այլեւս հանդուրժել՝ Բաղէջ ապաստանած են եւ էրան զիւղն ալ աւարի տրուած ըլլալ բեկ եւ պատթիու սկսած են:

18.—Բաղէշի Բաս գիւղէն այս վերջ
օրեն կօթո ծանօթ հայեր ապաննուած են :

Ա. ԳԱՐԱԵԱՆ Էֆ. (Շարունակելով) .
Ա. պահուս լուր առինք թէ՝ Սզե
գի, ես ատեն՝ եկեղեցին մէջ խռուս մը տ

զի ունեցած է, պէտք եղած ճշգրիտ տեղեւ կութիւնները առնելու հետամուտ ենք եւ հարկ եղած դիմումները ըրած՝ թէ ի՞նչ տեսակ դէպք մը կամ խառնակութիւն մը պատահած է, դեռ ի վիճակի չենք այսօր յայտնելու, բայց ատիկա ալ կրնանք հաշուել 19րդ դէպքը։ Սյս վիճակին առջև, Վարչութիւնը Խորհրդարանական Յանձնաժողովի հետ խորհրդակցելով, կը պարտին յայտարարել՝ յանուն Վարչութեան՝ թէ մեր ընելիք ձեռնարկներուն բնոյթին և արդեաց մասին ճշշգրիտ և լիուլի տեղեկութիւն տալու համար այսօր ալ ի վիճակի չենք։ Հետեւաբար կը խնդրենք որ նոր ժամանակ մ'ալ տրուի մեզի՝ որ կարենանք տեսնել թէ դէպքերը ի՞նչ են տիւեանք կ'ունենան, որովհետեւ իրերու վիճակը երթալով կը ծանրանայ և Վարչական ապահովութեան Յանձնաժողովին ու Խորհրդարանական Յանձնաժողովը աւելի յանձնի նիստեր պիտի ունենան, և յոյս ունինք քիչ շատ մօտ ատենէն մեր ձեռնարկներուն բնոյթին և արդեանց մասին ի վիճակի ըլլալ ձեւ տեղեկութիւն տալու։

Տօրի. Պօղոսեան էմ. - Վարչութիւն
ի՞նչ յոյսեր ունի Բ. Դռնէն:

Ս. ԳԱՐԱԵԱՆ էֆ.— Հսկ որ մեր ձեռ-
նարկներու բնոյթի, տեսակի և արդիւնք
մասին դեռ ի վիճակի չենք բան մը ըսկու-
և կը խնդրենք որ ժամանակ տրուի Վար-
չութեան. պատեհ առթիւ տեղեկութիւ-
ն կուտանք:

Պ. ՓԱՓԱԶԵԱՆ ԷՅ. — Ես իմ մասին
շատ գոյն եմ Վարչութեան ըրած համարս
տուութենէն, մանաւանդ այն բոլոր ման-

բամասնութեանց հասար, զի՞ւ կ-է է յ
զովիս առջև՝ իր զիմումներու և տեսակցու
թեանց արդիւնքի մասին. որովհետեւ աշ
առթիւ եղած լրագրական հրատարակութեան
չնորհիւ՝ այլ ընդ այլոց զրոյցներ ելլան
այնպէս մը ենթադրել տուին՝ որ իրը
Պատուիարքարանն ու Վարչութիւնը խոր է

ւատքով վերադարձած կ'ըլլայ վարչապետ
քովէն, բան մը որ մտքերը պողտորած
նախապաշարած է, Այսինչ երբ Գարանին է
կարդաց Վարչութեան համարատուութիւն
տեսանք որ ոչինչ կայ Վարչութեան վեր

գրելու այդ տեսակ յոյս մը . համոզում մը
կամ դիտարութիւն մը . որ վարդագոյն
տեսած ըլլայ իրերու կացութիւնը իսկ եթէ
լրագրութիւնը տարբեր ձեւով ներկայացու
ցած է , ասիկա վարչութեան չենք կրնար
վերագրել : Իսկ եթէ Վարչութիւնը ունի
ուրիշ շարունակելիք ձեռնարկներ . թողունք
որ ընէ , դիմումները կատարէ որուն որ
պէտք տեսնէ ինչ ուղղութեամբ որ կը յու-
սայ : — Տեարք երեսփոխանք , հինգ տարիէ
ի վեր է որ կը լսեմ կարծես իրը յաւիտենա-
կան դամբանական՝ Հայութեան կացութեան
վրայ կը խօսուի : Այս դիմումները , Բ. Քը-
րան՝ որմէ ալ եղած Ըլլան , Վարչութեան
յիշատակագրելը եայն . բոլոր ալ գիտէինք
և յոյս չունէինք որ արդիւնք մը կ'ունենան :
Ատոնք ձեւականութիւններ են բոլորը .
միայն թէ ատոնցմով պատմութեան առջեւ
կ'արդարանանք . որպէս զի չըսուի թէ օտար
դուռներ դիմած է Հայութիւնն և թէ ան-
ջատողական գաղափարներ ունեցած է եւ
ատոր համար՝ ազգային տարեգրութեանց
մէջ կարեւոր տեղ մը պիտի գրաւեն Վար-
չութեան այսօրուան յայտարարութիւնները :
Ես իմ մասին այդ դիմումներէն ուրիշ բան
մը չեմ ակնկալեր : Առ այժմ այս վայրկեանին
կարեւորը այն է սակայն որ յիշատակագրէն
ետք մօտ 20 դէպքեր պատահած են՝ աւելի
արիւնալի , աւելի սարսափելի և աւելի սիրտ
բզկտող . երբ չնորիւ հոյ լրագրութեանց
ամէն հայ կը կարդայ , երբ ատոնք կ'արձա-
նագրուին ամէն օր , սա եզրակացութեանց
կը յանգինք թէ ու է բան սպասել այս կա-
ռավարութենէն անօգուտ պիտի Ըլլայ , ահա
ինդիրը : Երկու միջոցներ միայն կը մնան .
Եզկը ծայրայեղը և ծայրագոյնը , գոցել ազ-
գային բոլոր պաշտօնատուններուն դաները եւ
ըսել կառավարութեան թէ ինչ որ կ'ուզես
ըրէ . և երկրորդ՝ ժամանակին պարտադրած
խոհեմութեամբ , շարունակելով հանդերձ դի-
մումները , ափս և զիշեր ջանապ օգտուիլ նաև
ամէն միջոցներէն և ձեւերէն , որոնք կը
գտնուին Վարչութեան ձեռնաստթեան սահ-
մանին մէջ :

Վ. Էֆ. Սէրինկիմեսն .— եթէ՝ Պար-
գեւ էֆ քըսածին նման՝ անոր համար կա-
տարուած են դիմումնեղը որ պատմութեան

մէջ արձանագրուին , եւ եթէ ժողովս իր գործունէւթիւնը այս տեսակ արձանագրութեամբ էր պիտի արդարացնէիր խիղճը պիտի հանդարտեցնէ , զուտ է աշխատանքնիս : Ոչ թէ պատմութեան մէջ արձանագրուելու համար են ատոնք , այլ արդիւնք մը սպասելու նպատակով են . Ամէն Հայու , ինչպէս և ժողովիս խիղճի պարտականութիւնն է այս ամէն ոքիր պարտքը կատարէ հոս , արդէն ոչ Պարգեւ էֆ . և ոչ ալ ես խօսելու պէտք պիտի ունենայինք : Արդէն այս միջոցիս ոչինչ ունինք խօսելու . գործի ժամանակ է . խօսքը լոկ ձանձրոյթ կրնայ պատճառել ...

ՎԱՀԱՆ ՓԱՓԱՋԵԱՆ էմ . (Վարչութեան կողմէ) . Թէև Գարաեան էֆ . մանրամաս-նութեամբ պարզեց իրաց վիճակը , բայց ա-ւելորդ չեմ սեպեր փոքրիկ լրացում մը ընել . լրացում որ հոգերանական աղջտին է այդ փաստերուն և շատ աւելի պարզօրէն կը պատկերացնէ իրերու վիճակը : Օրինակ մի-ատակագրէն յետոյ ոչ միայն հոս կարդաց-ուած սպանութեանց և հարստանաբռութեանց դէպքերն են որ շատցած են , այլ աւելի դէշը . սկսած է սոսկալի գաղթականութիւնն մը , համարամանք մը՝ որ բնորոշ է և 10 տա-րիէ ի վեր չէ եղած այն է որ՝ ոչ միայն ա-ւելի մնած ծաւալով կը գաղթեն այժմ , ու ծերերը չեն որ կը գաղթեն , երիտասարդու-թիւնն է : Պատճառը եւ շարժառիթը , այն ժամանութիւնն է որ ցոյց տրուեցաւ Գարա-նան էֆ . ի կողմէ այս բեմին վրայ . յետոյ այն սպառնալիքը եւ ընդհանուր սարսափիք զոր ատ որոշ կերպով կ'արտայայտուի այժմ : Շատ թռուցիկ կերպով պատրաստուած զի-ւակագրութիւն , մը կ'ապացուցանէ որ հայ եղղութեան գիւղերէն իսկ չի կրնար դուրս ընել վարուցան ընելու . եթէ նա չի կարող ընել՝ ուրեմն սովոր կը սպառնայ ճարակել լիւղերու մէջ . ատոր վրայ կ'արժէ շատ ուշադրութիւն դարձնել : Յետոյ , ու-իշ աեղերէ լուրեր կը համեմն թէ՝ կառա-լարութիւնը ինքն իսկ կը խոստառվանի որ նկարող է զսպել աւագակները : Կամ ինքը ըստակու է սասկեւ եւ կամ ոյժ չկայ որ

ործածէ : բայց տեղեր կան ուր որպատճելով
ուժեր կան սակայն կառավարութիւնը այդ
ուժերը չի արամադրեր : Յետոյ , ինչ որ նը-

ԱՐՅՈՒԹ . — ԱՆԻՉԻՄԱՆՈՒ ԹԻՒՆ . . .

ՎԱՀ. ՓԱՓԱԶԵԱՆ ԷՖ. - Ա.Ռ., Կատար-
եալ անիշնանութիւն եւ կամ կառավարու-
թիւնը ինքը չուզեր գերջ տալ Այնպէս որ Վար-
չութիւնը շատ լուրջ պատճառներ ունի, դի-
մումները շարունակելով հանդերձ, յարմար-
եւ կարուկ միջոցներու ալ դիմել ապահովե-
լու համար երկրին անդորրութիւնը:

Տ ՏԵՐ-ՄՈՎԱԿԵՐԵԱՆՆ Էֆ. - Վարչու-

թեան ըրած յայտաբարութիւնները և ան-
թացատրութիւնները ի մասին եզած դիտ-
ղութեանց՝ ըստական ծանրալշիւ են : Ժո-
ղովս իր անցեալ նիստին մէջ՝ երբ տեսա-
ուր կառավարութիւնը կը մերժէ աղդայի-
ուր ականակարութիւնները և առանց վարչութեա-
ուր մինչեր նկատեալ առանց անունը :

Հրաժարականը մերժեց և ոյժ տուա
պէտք եղած գիմումներուն մէջ աւելի կըս
բուկ ըլլալու համար, ատով ապացոյց
տալով թէ ամբողջ Հայ ազգը միաբանած
իր իրաւունքի պահպանութեան մասին
Տըռւած բացատըութիւններուն նայելով, Կ
ուավարութեան պատասխանը և յայտար
բութիւնները — որոնք կարդացուեցան — և
չեն կրնար գոհացնել, Կառավարութիւն
պարտաւոր է երկրին անդորրութիւնը պահա
նելու և կառավարելու երկիրը, ուստի Ե
ւահանական պահպանութիւնը կարգավոր

պէտք է գուշաց վարչութիւնը նթէ պրած
կամ հրաժարվի : Վարչութիւնը նթէ պրած
ունի, երբ որ ուզէ թող գործադրէ, ու
դիմումները ըսէ, մենք հոս չենք մտները
գործին մէջ, չենք խօսիր միջոցներու վի
որոնք Վարչութեան կը պատկանին:
միջոցները փորձելու համար ժամանակ
տանք անոր, բայց պէտք է իր վերջու
պատասխանը բերէ մեզի, պէտք է գայ
ըուկ կերպով օսէ մեզի թէ ինըը գիտ
կառավարութիւնը չի կընար կամ չուզի
դորբութիւնը հաստատել, որպէս զի մն
ընելիքնիս գիտնանք, եթէ այսօրունէ յո
նիս կարենք, բայց գեռ վարչութիւնը
միջներ ունիմ կ'ըսէ, ատոր համար խօսէ

նիմ։ Բայց եթէ վերջնական միջոցները սպա-
ռած են, ատարիկայ թող ըստ մեզի։ Ահա կառա-
վարութեան տուած հաւասառումներէն ի վեր
17 օր անցաւ։ և այն օրուընէ կառավարու-
թեան մէկ Կտրուկ հրամանը լւսեցինք, չտե-
կ մէջ աատքուած յանցաւոր մը

զպառուած աւազակ մը՝ որ արդարաց գուազութեան ըրած յայտարարութիւնները, վարչութեան ըրած յայտարարութիւնները, վարչութեան տուած յոյսերը, մինչդեռ այս երկու շաբթուան արարքները շատ աւելի ծանր վիճակի մը ապացոյցներ են։ Աւստի կը յանձնատրաբնաք Վարչութեան որ իր վերջին պատսխանը հոս չըերած, հոս գոյլէ առաջ, կարուկ կերպով հասկցնէ կառավարութեան որ վերջին դիմումն է որ կ'ընէ, — Գալով Պատրիարքարանի պաշտօնական յայտարարութեան, գիտողութիւն մը ունիմ այդ մասին, հոն գրուած է որ կառավարութիւնը ըստ Ըլլայ թէ՝ ինքը իր պարտքը կը կատարէ թող հայ ժողովուրդն ալ հանդարտ կ'ենայ իսկ հոս Գարայեան եֆ ի պատմած խօստկ ցութեան մէջ Եպարքոսի կողմէն այդպիս յայտարարութիւն մը չտեսանք։

զԱՅՆԵՐ . — Կար

Դ. ՏԵՐ ՄՈՎՍԵՍԻՆ ԷՅ. — Ես ուշա-
գրութիւն ըրի և չւսեցի, ենթէվիլիւմ մէջը
կար, իսկ Պատրիարքարանի յայտաբարութեան
մէջ չէ ըսուած կամ մոռցուած է, Կը յանձ-
նաբարեմ որ Վարչութիւնը խիստ բողոքէ,
եթէ Վարչապետը ըստած է թէ՝ «Հայ ժողո-
վուրդը պէտք է հանդար մնայ», ըսել կ'ու-
զէ թէ՝ մենք ամէն միջոցներ կը գործադրենք՝
դուք հանդարտ չէք կենար:

Ս. ԳԱՐԱԵԱՆ Էֆ. — Ահա ըստուածները
(կը կարդայ ենթերվիսի մէջէն Վարչապետին
այս խօսքերը) մնաք ալ սակայն արդէն ըստ
էինք իրեն թէ՝ առաջնորդներուն հրահան
տուած ենք չափաւոր Ըլլալու և վստահեն
անոնց տուած տեղեկութեանց վրայ :

Դ. ՏԵՐ ՄՈՎՍԵՍԻՆ էֆ. — Ուրի
հերերիլիկո մէջ է. եթէ ըսէ, ժողովուրդ
մէջն մէկ քանի Ըմբռաններ կամ քանի մը
ուաջնորդներ, խօսք չունէի, բայց կ'ըսէ Հ
ժողովուրդը իսկ Հայ ժողովուրդը եր

դժուարութիւններ չե յարուցած : Ատոր դէմ
բողոքելու է : Իմ վերջին խօսքս այն է , որ՝
ձայնակցելով նախորդ ատենախօսին , չեմ հա-
կառակիր որ ժամանակ տրուի վարչութեան :

Հ. ԱՐԱՄԵՍՆՅ էֆ. — Վարչութեան տես-
դեկութիւնները կը գառնան ամէնուս ծանօթ
իրողութեանց շուրջը : Յիշատակագրէն վերջ
կարդացուած ցանկին մէջ դեռ կը պակսին
շատ մը ոճիրներ : Օրինակ՝ Վեղիր Քէօփրիւի
քովերը կը սպաննուի Խաչերես Արսէնեան ա-
նուն անձը . և այդ գաւառին միւթէսարբթը ,
որ քաղաք կը մտնէ Մարզուանի դէպքերը
քննելու համար՝ իր առջև բգկատուած կը աես-
նէ դիակը : Հսն այնպիսի տեղ մըն է ուր պատ-
ուական Հայ երիտասարդութիւն մը կայ եւ
չպիտի ուզէ ոչխարի պէս մորթուիլ , և ո և է
միջոց ձեռք չէ առնուած այդ ոճիրին հեղի-
նակները գտնելու համար , հետեւանքը կ'ըւ-
լայ այն որ Հայ ժողովուրդը յուսահատ միշ-
ջոցներու պիտի դիմէ եթէ ո և է կերպով տե-
ղի տրուի :

Ս . ԳԱՐԱԵՎՆ էֆ . — եթէ կարելի է այդ
ոճիրին ալ գրաւոր ևանրամասնութիւնները
ներկայացուցէք Վարչութեան , որպէս զի կը-
ցենք ցանկին :

Ժ, ՍԱՅԱՊԱԼԵԱՆ էֆ. — Ես չպիտի երկարեմ, Վարչութիւնը երբ կ'ըսէ որ ձեռնարկներ ունի ընելիք ժամանակ պէտք է տալ: Միայն՝ պէտք է յիշել թէ Հայ ազգը Օսմ. Պետութեան հետ ընթացիկ հաշիւ մը ունի տարիներէ ի վեր: Պահանջին կողմը շատ տարրական բաներ կան, կետնքի, ինչքի և պատիի ապահովութիւն, որուն պահանջատէր եղած է 300,000 արինալի զոհերով: Խսկ պարտքին կողմը խստառևմներ որոնք իրենց լրջութիւնը կորսնցուցուած են. ու միւս կողմէ, ինչպէս լուեցաւ: Կը շարունակուին նոր ոճիրներ և գաղթականութիւն՝ ինչպէս Փափազեան էֆ. ըստ: Վարչութիւնը պէտք է հասկցնէ թէ Հայ ազգը շատ գրդովուած է պէտք է զգացնէ կառավարութեան թէ այս ընթացիկ հաշիւը չի լրնար այլեւս շատնալ, պէտք է փակուի:

Յ. ՃԱՆԴԻԻԼԵԱՆ Էֆ. - Վարչով թիւնը
առ առ մասն առ առ առ առ առ մասն մասն մասն

Պիտի խնդրէի սակայն վարչութենէն, որ աչքի առջև ունենար Շէվքէթ փաշայի այն խօսքերը թէ «Շատ մի' բաէք ջարդ, ապաթէ ոչ կրնայ ջարդ ալ պատահիլ»։ Անշուշտ միտք մը ունի այդ խօսքը։ Ինչպէս Փափազեան էք ըստ և ինչպէս շատեր գիտեն, ցանքերը ըստ կըսած են, հունձքի ատեն ալ կուգայ, շատերը իրենց բոլոր պարտքերը վճարելու համար այդ օրուան կը սպասեն, իրենք զիւղերէն դուրս չեն կրնար ելեկ, մէկ կողմէ հաւնձն գիտես կը փանայ՝ միւս կողմէ սովը սուրիքերնին կը փանայ՝ միւս կողմէ սովը սուրիք ջարդէն աւելի կոտորած առաջ կը բերէ։ Ժողովարդը կը բերէ պիտի կոտորուի և Հայաստան պիտի պարպուի սովէն։

Դ. ՓԱՓԱԶԵԱՆ Էֆ. — Կամ դադի՞են:

ՀՅ.ՅԿ ԽՕՃԱԾԱՐԵԱՆ էֆ. — Կը թուի թէ
մբակցութեանց ներկայացուցիչները կանխա-
լիս համաձայնած են՝ խնդիրը վարչութեան
ողմէ հոս բերուելէ առաջ. բայց ժողովին
ամար «Լսեցինք և խնդիրը փակեցինք» ը-
սիլը անպատուարեր է մեզի. ամբողջ Հայ
ազգին սպառման ու բնաջնջման հարցն է
այս: Ամէնուս համար յուղիչ են Վարչութեան
յայտարարութիւնները: Սյո դժողակ վայկեանի
մէջ երբ մերժեցինք Վարչութեան հրաժար-
կանը և ան ստանձնեց գործը շարունակել.
չնորհաւորելի կը նկատեմ ես որ գէթ գործին
իրական պատկերը կը ներկայացուի մեզի, նախ
նէվքէթ փաշայի կառավարութեան անկարո-
ղութիւնը երեւան կուգայ՝ գէթ երեսց բացա-
դրութեամբ իսկ երկրորդ՝ մեր կարծիքով՝
չկամեցզողութիւնը, որոշ կը տեսնուի: Նէվքէթ
փաշա ինքն էր որ Տէրսիմի մէջ իսլրահիմ
բաշայի ամբողջ ընտանիքը և ցեղը բնաջնչ
րրաւ երբ կամեցաւ, անոր համար, որ այդ
շարժումը դէմ էր տիրող կառավարութեան:
Հսկել է թէ՝ կամք ունեցան և կրցան լնիլ:
Նոյնպէս Սուրբիական խնդրին մէջ, ստիպուե-
ցան և կրցան մէկ օրուան մէջ Սրաբական
լեզուի խնդիրը կարգադրել: իսկ մեզի նկատ-
մամբ ուղղուած խօսքերը՝ լոկ սփոփանքի
խոստումներ են. մինչդեռ Հայ ժողովուրդը
դէպ ի բնաջնջում կ'երթայ, Վարչութիւնը իր
պարտքը կատարեց և կատարելու վրայ է.
իսկ մենք՝ երեսփոխաններու լոկ հանդիսաւածն
ափամի ըլլանք: Դժբաղարար կը տեսնեմ թէ

Ս ԳԱՐԱԵԱՆ էֆ. - (Վարչութեան կողմէ) Երկու բառ ես: Մենք Ընդհանուր ժողովն ընտրուած ենք և միշտ նկատողութեան պիտի ըլլանք: Դժբաղտաբար կը տեսնեմ թէ

առած ենք թէ՝ այս ժողովը՝ որ ամբողջ
Տաճկաստանի Հայութիւնը կը ներկայացնէ,
երբ ընտրած է մեզ և մենք ընդունած ենք
այդ պաշտօնը, մենք գմենածանը պարտակա.
Նութիւն մը ստածնած ենք այն փառանու-
թեան չնորհիւ որ Ժողովս յայտնեց մեզին
Այսուհետեւ դէպրերը սուելի ծոնրացուցին
այդ պարտականութիւնը, երբ մանաւոնդ և
կանք յայտարարեցինք ձեզ թէ՝ այլևս յուսա-
հատած ենք և երբ Ժողովս բառու որ շարու-
նակնեցէք և այդ կրկնակի վստահութիւնը ա-
ւելի ծանրացուց մեր պարտականութիւնը, և
այն օրէն անհուն պատասխանուութիւնը,
զգալով էր որ վերստանձնեցինք գործը եւ
ամեն ձիզ թափեցինք որ արժանի ըլլանք
Ազգ. Ժողովիդ յայտնած այդ վստահութեան:
Սակայն մեր ուշադրութիւնը կեղրոնացուցինք
կացութեան լրջութեան վրայ որ չի կրնար
համեմատուիլ ուրիշ ժամանակներու կացու-
թեան՝ երբ շատ որոշ էր խնդիրը, Այսօր 3-4
բարդ խնդիրներ կան. մէկ կողմէ անմիջական
դարձան անհրաժեշտ է տանիլ սիստեմաթիք
բնագննման գէմ, միւս կողմէ պէտք է ուրիշ
ուղղութեամբ ձեռք առնուած միջոցներուն,
թափութած ջանքերուն յաջողութիւնը չվտան-
գել, խոհեմութեամբ շարժիլ: Այն օրէն որ
Խորհրդարանական Յանձնաժողովի հետ կարծ
եաց փոխանակութիւն մը ըրինք, աեսանք որ
աւելի խոհեմ պէտք է ըլլանք և ո՛չ սիրայն
Ազգային Ժողովի կարծիքը ունենանք, այլ և
մեզ շրջապատող ուրիշներու կարծիքը՝ որոնց-
մէ մեծ օգուտ տեսանք և կը յուսանք որ
այդպէսով աւելի յաջողութեամբ կը քալենք
դէպի նպատակակէտը: Կը խնդրենք Խորհր-
դարանական Յանձնաժողովէն՝ որ չպանած
մեզի թի խորհութենք և աջակցութիւնը եւ
մենք ջանքերնիս չպիտի խնայենք. չենք յա-
ւակնիր ըսերա թէ կը յաջողինք, բայց կը
բաւէ որ արժանաւոր ըլլանք այն մեծ վստա-
հութեամբ զար յաջոնիցինք մեզի: Վարչու-
թիւնը նոյնպէս չպիտի յաւակնի գործի վերջ-
նական յաջողութեան արժանիքը իրեն յատ-
կացնիք կը բաւէ որ Ազգային Ժողովը և Վար-
չութիւնը այնպիսի քայլեր չառնին որով
լաւանգուի գործը: Մենք կը կատարենք մեր
պարագը և չենք խնայենք մեր բոլոր ջանքերը.

վ. թէթէննէն էֆ. — Ես համամիտ եմ
Շահրիկեան էֆ. ին, երբ տեսաւ որ պահպա-
նողական լօճասարեան մը յեղափոխական
մաքեր յայտնեց, ինքը անշուշտ աւելի յեղա-
փոխական ուզեց ըլլագ, Պատմութիւնն է որ
կը կրկնուի: Ներսէս Պատրիարքի ատեն՝ երբ
ատակաւին խմբական սպանութիւններ չէին կ-
ղած, դիմումներ եղան, որոց խոստումներ
որուեցան, վատահութիւններ ներշնչուեցան
և բան մը չեղաւ: Աւսի՞նք սակայն այսօր այն
թիւը որ կոխով ձեռք ձգենք մեր իրաւուն-
քը: Այսօր չկայ այն թիւը, կէս եղած է Հա-
յութիւնը, ատօք համար է որ Վարչութիւնը
առիջուած է աւելի խոճեմութեամբ և իմաս-
տութեամբ շարժիլ, որպէսզի կացութիւնը աւ-
ելի չվատանգուի և յարժարագոյն պարագա-
ռելէն օգտաւի:

առած ենք թէ՝ այս ժողովը՝ որ պմբողջ
Տաճկաստանի Հայութիւնը կը ներկայացնէ,
երբ ընտրած է մեզ և մենք ընդունած ենք
այդ պաշտօնը, մենք գմբենածանը պարտակա-
նութիւն մը սատանած ենք այն վատահու-
թեան չնորհիւ որ ժողովս յայտնեց մեզին
Այսուհետեւ դէպինը սկելի ծանրացուցին
այդ պարտականութիւնը, երբ մանաւանդ և
կանք յայտարարեցինք ձեզ թէ՝ այլևս յուսա-
հատած ենք և երբ ժողովս բաւու որ շարու-
նակեցէք և այդ կրկնուկի վատահութիւնը ա-
ւելի ծանրացուց մնը պարտականութիւնը. և
այն օրէն անհուն պատասխանուութիւնը մը
զգալով էր որ վերստանձնեցինք գործը եւ
ամեն ճիզ թափեցինք որ արժանի ըլլանք
Ազգ. Ժողովիդ յայտնած այդ վատահութեան:
Մակայն մեր ուշադրութիւնը կեղրոնեցուցինք
կացութեան լրջութեան վրայ որ չի կրնար
համեմատուել ուրիշ ժամանակներու կացու-
թեան՝ երբ շատ օրոշ էր խնդիրը, Այսօր 3-4
բարդ խնդիրներ կան. մէկ կողմէ անմիջական
դարման անհրաժեշտ է տանիլ սխտեմաթիք
բնաջնջման դէմ, միւս կողմէ պէտք է ուրիշ
ուղղութեամբ ձեռք առնուած միջոցներուն,
թափուած ջանքերուն յաջողութիւնը չվատան-
գել. խոհմութեամբ շարժիլ: Այն օրէն որ
Խօրհրդարանական Յանձնաժողովի հետ կարծ
եաց փոխանակութիւն մը ըրինք. աեսանք որ
աւելի խոհմութ պէտք է ըլլանք և ո՞չ միայն

Յ. ՇԱՀՐԻԿԵՍՆ էֆ. — Պայմանով՝ ու
աղքին դրութիւնը առաջու ընէ աւելի չվատ-
թարանայ:

Ա.ՏԵՇԱ.ՊԵՏ էֆ. — Կարծեմ բաւական են
վիճաբանութիւնները:

Մ . ՀԱՅԿԱԶՆ էֆ . — Ուստի այսչափո
բաւական համարելով , Ժողովը կը յուսայ թէ
Վարչութեան նորագոյն դիմումները աւելի
արդիւնաւոր պիտի ըլլան և առաջիկայ նիս-
տին սրտապնդիչ լուրեր պիտի ըերեն մեղի ,
կը յուսանք 15 օրէն վերատին այս խնդրով

զբաղիլ թէս այս նիստը դռնփակ սկսու
բայց այդ նիստը հրապարակային ըլլալու է,
որպէս զի ժողովուրդն ալ լսէ այդ սրտա-
պնդիչ լուրերը:

ԱՏԵՆԱՊԵՏ էֆ. — Թառաջիկայ Ուրբաթ
օր, ինչպէս գլխէք երուասղէմի ինդրով
պիտի զբաղինք, հատեւարար 15 օրէն միայն
կրնանք լսել Վարչութիւնը այս մասին. Կթէ
ինքը ուղէ կամ ունի բան մը լսելիք: Ատ-
կանը փակուած է:

(Ահստր փակուեցաւ ժամը 5.30ին.)

Ազգային Ընդհանուր Ժողովը

Ա.ՏԵՂՄԱՆԻՔ

Ա.ՏԵՇԱՊԵՏ
ՏԸ. Ն. ՏԱՂՄԻԱՐԵԱՆ

	Գրուսա		Գաղատիա
129.	Գասպար	էֆ. Նեմցէ Ռոսուրօ	185. Տր. Խաչիկ էֆ. Պոլսնան Կոնեա
180.		Տիգրանակետս	136. Բարթող էֆ. Զօրեան Երգնկա
181.	Տիգրան	էֆ. Նազաշեան Տիվրիկ	137. Գարբիէլ էֆ. Նորատունկեան Մարատ - Զէյքուն
182.	Գէորգ	էֆ. Մեծատուրեան (Յ. Վիճակ)	138. Միքատ էֆ. Բիւրատ Ապին-Գարանիսար
		Ամասիա - Մարզուան	139. Ժագ էֆ. Սայապալեան Սեբաստիա
183.	Տիգրան	էֆ. Մարտիկեան Բարերդ	140. Տօրթ. Նազարէթ էֆ. Տաղաւարեան
34.	Երուանդ	էֆ. Մըմաքէջևանլըեան	

ՄԱՅՐ ԴԻՒԱՆ

Ա.ԶԴԱՑԻՆ ԸՆԴՀԱՆՈՒԹ ԺՈՂՈՎՐԾ

Ա. Ատենապետ Գարբիէլ էֆ. Նորատունկեան
Բ. » Տր. Տաղաւարեան էֆ.
Գ. » Յակոբ էֆ. Պոյամեան

Ա. Ատենադպիր Հմայեակ էֆ. Աբամեանց
Բ. » Երուանդ էֆ. Պէյազմեան
Գ. » Աղեքսանդր էֆ. Փանոսեան

ՆԱԽԱՔՆՆԻՉ ԴԻՒԱՆՔ

ԶԵՄՆՀԱՍՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆ

Ա. Տ. Հմայեակ Աղքեպս. Դիմաքսեան
Բ. Արամ էֆ. Հալամեան
Գ. Արշակ էֆ. Ալպօյամեան

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆ

Ա. Յակոբ էֆ. Պոյամեան
Բ. Լեռոն էֆ. Սեղրոսեան
Գ. Հրանտ էֆ. Ասատուր

ԿԱԼՈՒԱԾՈՑ ԴԻՒԱՆ

Ա. Պենոն էֆ. Տէյիրմէնմեան
Բ. Վահան Էսայեան
Գ. Թորգում Պոյամեան

ՀԱՄԱՐԱԿՈՒԼՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆ

Ա. Եղուարդ էֆ. Շիրինեան
Բ. Խաչիկ Մըմատեան
Գ. Պարզեւ էֆ. Փափազեան

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԻՒԱՆ

Ա. Յարութիւն էֆ. Մոստիչեան
Բ. Բարսեղ էֆ. Աւետիսեան
Գ. Նշան էֆ. Գալրպիշեան

ԻՐԱԿԱՍՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆ

Ա. Տ. Մաղարիս Աքեպ. Օրմանեան
Բ. Գարեգին էֆ. Տէմիրմապաշեան
Գ. Մելքոն էֆ. Կիւրմեան

ՆՎԻԱԶԵՈՆՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆ

Ա. Դաւիթ էֆ. Տէր-Մովսէսեան
Բ. Գէորգ էֆ. Մեծատուրեան
Գ. Հայկ էֆ. Խօմասարեան

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆ

Ա. Բարթող էֆ. Զօրեան
Բ. Վահան էֆ. Թէքէեան
Գ. Առոբէն էֆ. Զարդարեան

ԵԼԵՒՄՏԻՑ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ